

25). мѣдѣнїиъ նախաղասութիւն կրկնուած  
(թէհ. Ա. 55, 87, 94. թ. 24, 34, 40,  
54, 60 և այլն):

Սանսկրիտն ունի նոյն բառը Շիտարුව  
ձևով՝ բայց աւարեք իմաստով = ծունկ, որու-  
րան, մակերևոյթ, և այլն:

Բոլոր այս բառերը կու զան Սուս = կե-  
նալ, կալ արմատէն կազմուած Ռւսա մաս-  
սիկով. (Տես. J. Darmesteter. Et. Iran.  
I. Paris. 1883. էջ 304). Կմիտ. Գերդ  
Bei-stand = օգնութիւն, նպաստ, պաշտ-  
պանութիւն:

Մեր բառը՝ որ յայտնապէս կապ ունի  
ասոնց հետ, կ'ենթադրէ Նե-Ռւպա-ստա-մի  
և մը՝ կազմուած եի բայկան մասնիկով:

### Հրաւեայ Յ. Աշտարակ


Փետր. 40, Պ-րի-.



## Խ Ն Չ Ա Ր Ն Չ Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն Կ Ա Ց

ՀԻՆ ՀԱՅԱԶԴԻ ՊԱԼՊԻԿԵԱՆՑ

ԵՒ Ա Յ Ժ Մ Ո Վ Ո Ւ Կ Ե Բ Ո Ւ Ե Ղ Ա Ր Ա Ց Մ Ե Հ



Լուսաւութ մէջ կազմուած. Արեւելեան բն-  
կերտրիկան ձեռքով լոյս անենող Հանդէն  
կրօնից. (Revue des religions) կոչուած  
ուսպանաթերթին՝ տարւոյս (1897ի) տոաջին  
համարին մէջ շահազդիս յօդուած մի կայ,  
« Հին Պաւղիկեանք. եւ արդի կաթողիկէ  
Բուլղարը Փիլիպուպուսյու » վերնազոտվ. յօ-  
դուածազիրն է Dr. E. Tachella, Սփիտա-  
քաղաքին ազգային թանգարանի հին դրա-  
մերու տեսուեն:

Թէ Ե՞րբ, որո՞ւ ձեռքով, եւ Բնչ միջոց-  
ներով սկսաւ եւ տարածուեցաւ Պաւղիկեանց  
աղանդն, Բնչ աւերածներ եւ վասներ՝ թէ

հոգեկան եւ թէ նիթական՝ զործեց ամբողջ  
զարերու զջանի մէջ մերձակայ ազգաց եւ աշ-  
խարհաց, ի՞նչ աղիտարեք պատերազմներ ըստ  
եւ մինչեւ անզամ մօտալուս վտանգ սպառ-  
նացաւ բիւզանդական կայսերութեան, իրեն  
օգնական եւ նեցուկ. և նենալով արարական  
իշխանութիւնը. եւ փոխարարձարար, ի՞նչ հա-  
շածանքներ եւ հարուածներ կրեց բիւզան-  
դական զէնքերէ, որոց ազգեցութեամբ մերժ  
մարեցաւ եւ մերժ զարձեալ արծարձելով  
զորու մայթքեց իւր ապականիշ թոյնը՝ խո-  
րամանգ հրաբիի մի նման, եւ թէ ի՞նչ վար-  
զապետութիւններ եւ արարուութիւններ կը  
բայլնազիէր այդ աղանդն. այս բոլորն արդէն  
ծանօթ են զիտաց, որոց վերայ կը խօսի  
համառօտի ներկայ յօդուածն. սակայն կը  
զանուին մէջը ինչ ինչ կէտեր, որ զուցէ  
ումանց համար նորը են, եւ այս կէտերուն  
է որ կ'ուզենք զարձունելի մասնաւորի մեր  
ընթերցողաց ուշադրութիւնը: Պաւղիկեանց  
գէմ ի գործ զրուած հարածանաց մէջ՝ մեծ  
զեր խալացեր է հայազգի Յովհաննէս Ա  
Զմէկիկ բիւզանդացի կայսրն: Սա երր տա-  
կամին զօրավար էր, Աստուածատոր (Թէս-  
զրոս) անսամբ հայ ճնշաւոր մի զուշա-  
կեր էր իրեն՝ թէ ժամանակաւ կայսր պի-  
տի լինէր. եւ երր յիրափ կատարուեցաւ  
զուշակութիւնն եւ կայսր եղաւ (յամին 969  
գեկա. 4 ին), — սպաննելով իւր համազգի  
Նիկեփոր Փոկասը, — ուզելով վարձարել  
ճնշաւորը, Անահիր քաջակին պատրիարք  
զրու: Աստուածատորը պատրիարքն եւս ու-  
ղելով ազատէ իւր հայրենիքը Պաւղիկեան  
կոչուած աղանդաւորաց ձեռքէն, ինդրեց կայ-  
սերէն որ հալածէ զանոնց յարեւմնաւ եւ ան-  
մարզի տեղեաց մէջ բնակեցնէ. որոնց բռնի  
ստիպուելով եւնել այն կոյմերէն՝ զնացին եւ  
Փիլիպուպուսի քաջակին մէջ հաստատուե-  
ցան: Սայն Պաւղիկեան աղանդաւորը բոլորն  
ոյլ հայազգի էին եւ Հայաստանէն զնացին,  
ինչպէս կը վկայէն բիւզանդացի պատմէչը:<sup>1</sup>  
Զմէկիկէն մէկ զար յառաջ եւ աւելի,  
յամ 853—856, Արշիա Միթրայէլ Գ կայ-

1. Les anciens Pauliciens et les modernes Bulgares catholiques de la Philippopolitane.

1. Հմիտ. Cedrenus, Hist. compend. p. 665 C.

սեր կրտսերութեան ժամանակ, երբ թէու զորա մայրն կը զահակալէր, սահկալի հայ լածանք կրցին Պաւղիկեանք կայսրունոյն հրամանաւ, թայց փոքր ինչ յետոյ՝ նորու այնափ բազմացան եւ զօրացան զարձեալ առարկինուսաց օգնութեամբ, որ առանձին խմբը կազմած՝ համարձակ կ'ասպատակի ին, կը կողոպտէին եւ կ'աւերէին բոլոր Փոքր Ասիան, եւ յամին 874, իրենց արշաւանքուներն հասան մէկ կազմէն մինչեւ ի Նիկիա եւ ի Նիկոմիդիա, իսկ միւս կողմէն մինչեւ յիշեսաս, որ կողոպտեցին եւ պղծեցին ո, Յովհաննա աւետարանէ շբեր եկեղեցին։ Այս ժամանակները բիւզանդական կյասերութեան զահուն վերայ կը բազմէր վասիլ Ո կերպոնացին, որ առանձիւ այր մոլուսնին եւ փունդաւոր աղանդաւորաց յանդկութիւնը եւ հասուցտ վստանները, հասուարուոն բանակ մի կազմեց, որուն անձամբ ուղեց զուսի կենալ, սակայն այն պատերազմին ոկրբնաւորութիւնը յաջող չի զնացին, զի կայսրն շատ անգամ յաղթուեցաւ, եւ նոյն իսկ անզամ մի զերի պիտի ինկնար թշնամիւաց ձեռքը, եթէ հայ զինուոր մի օգնութեան չի համակը և չազաւէր զինքը։ Սակայն քաջասիրա կայսրն ընաւ չի լքաւ այս անյաջողութեամբը, մանաւանդ թէ շատ բան ուսաւ անոնցմէ, եւ միշտ արիստր կուուելով բախախն գէմ՝ կրցաւ վեր ջապէս յազմէլ անոր։ Պաւղիկեանց զիսաւ որին Փրիսոնիր (Chrysocir), յաղթուելով կայսրէն չարչար կերպով, Տիփորկ (Terphricque) ապաստանեցաւ. վասիլ յես աւերելու բոլոր շրջակայըր՝ ուղեց յարձակմամբը տիրել քաղաքին. բայց տեսնելով թէ շատ զօրաւոր էր՝ թէ պարիսպներով եւ թէ պաշապանողաց բազմութեամբ, բաւական համարեցաւ կործանել միայն շրջակայ ամրոցները, եւ գարձաւ ի կ. պոյիս, անրաւ բազմութեամբ զերիներու եւ շատ աւարով։

Պաւղիկեանք զինքէ բուղորն այլ զինուորը լինելով, Քրիսոսիր կիւրաւ զարմաննեց բոլոր եղած կորսատները, եւ նախորդ ասրիներէն աւելի բազմաթիւ բանակ մի կազմելով, ակը-

սաւ զարձեալ յամին 873 ասպատակել եւ կողոպտել յունական պետութեան պահմանն ները, եւ երթալ կապաղովլիոյ վերայ կայսրն այս լանլով՝ դարձեալ բազմաձեռն բանակ մի կազմեց եւ կը պատրաստուէր զուսի կենալ եւ պատերազմի երթալ ասպատակով ապրու տամբաց գէմ, սակայն այս անգամ պալատականը եւ մտերիմը համոզեցին զիայսրը, որ իրեն չէր վայցէր Փրիսոնիրի պէս աւազակի մի դէմ պատերազմի երթալ. այն ժամանակ Փրիստոփ զօրապետախն յանձնեց բանակին սպարապետախնիւնը, եւ ինքն զոն եղաւ պալատին մէջ մնայ և աղօթիք Աստուծուց օգնութիւնը ինզրել։ Այս կաստոփի պատերազմներւն մէջ, յորս յաղթողզ հանդիսացն բիւզանդացի զունգերն, շատ մեծ եւ փայլուն զիր իսազացին Հայք, որոնք յունական բանակին մեծամասնութիւնը կը կազմէին. այս տեղ բառ առ բառ կը թարգմանենք յիշեալ յօղուածին մէջ զսնուած պատերազմին նկարազիրը, զոր եւ յարգ. Յօղուածագիրն առեւ տուածին է յըն կերպինս պատմըն։

Քրիստոփ բամակած գտաւ գքրիսոքիր Ազրամի մօս ի զապաղովիխ, իմթօ այլ բամակեցաւ Արքորայի ասաւ և որովհետեւ տկար էր իմ բամակ քամ թշմանացաց, զգուշացաւ պատերազմէից եւ յարձակիլ, զոն լիմերով որ թշմանոյթ առաջ առեր էր և այսու կ'արգելուր ասպատակութիւնները զինքը Ամազոց ամոցոցի փոքրիկ եւ առամձնակամ կութերոց, առաջ բաս մի շամերու կամ կորսոցցներու երկու կողուամթեւս, եւ առաջ ուրոշիւ և վիպական արդիմիք մունիսելուր նորոր մնելու մօտեցաւ, Քրիստոքիր տեսնելով թէ՝ պատերազմ ընելու կարողութեան եւ զիս մէջ չէր, եւ ամօցու տեղ կը սպառէի իմ բամակի ուժքութեամբ, Տիփորկ զարուալ լի աւարով, Եղոց զօրապետն երկու կունքու ուղարկեց Մորա նստէւս, յորոց մին կը կազմուէր ուղարկեց այսու և միւս կապաղովլիցիններէ, որուն զի լատասէի թշմանոյթ թթացքը, նիշէ տեսներէ որ թա ես կը դառմար և Յուլաց սահմանները կը մունէր զարձեալ, Խակոս պիտի ծախուցակէի իրում, իսկ եթէ շարումակեով իմ մամապարդի սպամաթազմէի ամցնէր երթար, ետ պիտի զառայիշ իրեմց բամակը։

Պաւղիկեանք երեկոյան գէմ բամակեցամ թէ զիզաւտի մի եղերքը, ամտառախիտ լերամ մի ստորոտը, նրկու նետամուտ խմբերթ, առաջ տեսնելու, միւս կողմէն լերամ նայրը եղած եւ տեսնելով թէ թշմանի ամկամկա եւ ապառով կեր-

1. Հմմա. Genesius, Regum, IV.

պով կը համգէք զարը, ևազիւ կրտայիմ իրենք զիրենք զսպէլ, եւ բաւական էր փորդիկ ակնարկութիւն մ'ամօցամ սաստիկ թափով մի յարձակեց լու թշմանոյ վիրայ, այնչափ ապահով էր ի իրենք յարձութեամ վիրայ, թէ եւ սակաւաթիւր էին շատ ժամամակէ ի վիր քաջութեամ մրցաթ մի կայր զմդ մէջ լայոց եւ կապաղովկեցոց, որոց վիրայ կատանացած եւ միամացամց իրենք յարմար զիրքը տեսմենով, սիրտ առիմ զօրապիտը եւ պատրաստեամ յարձակում ընկու զրթեամբ վիր արարիս մարդ ընթացին, զորու միամ երկայնութեամբ զազցութիւն բատակում մէջ մութ գիշերին դէպ ի թշմանոյ բատակու խոկ մացած մասն լիրամ ծայրը կեցած մեծագու եւ խառնածայմ պիտի աղաղակէր, եւ բոլոր պատերազմական փողեղը պիտի հնչեցընէր սահմանեամ ժամութեամ շաշմար արուէր:

Նրեւում ծագելէ սահկա մի յառաջ, երբ քումմ աւեկի խոր եւ աւեկի համեարտ էր, դպրամատուս զինուորք յաթկարծ կոկորդավիր եւ ամազմածայս « Յաղթութիւն ա. Խաչիք » գոշելով, յարձակցամ թշմանոյ բամակմ վիրայ<sup>1</sup>. Այսո պահում իրենց միւս ըթկերքը այլ լիրամ զարձէմ լիցցուցիւ եւ սպարագիր ազամի մի համեցիթ, որոց արձակացած ները կոկթիցին շորչակայ լիսների: Պատղիկեամք արթմանով, զարդուրած եւ լոռոված, լէին կրտար ու փախչիլ եւ ոչ պաշտպամել իրենք զիրենք. միջդեռ չայր եւ կապաղովկեցիր, նարպիկ եւ ամափախ, մետուրով եւ տէցերով զոման վիրաւոր ուսմակիս կութիւն եւ զայր մէկ հարուութու զիաթաւալ գետին կը տապալէմ: Նու այլ անազի շառաւէմ թշմամիք կարծենով թէ բոլոր յումական բանակն էր իրենց վիրայ յարձակող. սկսած մազապոր փախիլ որոնք որ կօցամ առաջ ետեւ մի անզամ մայլէր. եւ այս կերպով իրենց մըղու տեղ համեածեցին զիրենք չայր եւ թոյթք, եւ բոլոր զանիւն մէջ էր մեռածակեցին վիրաւոր:

Այս խառնակութեան եւ փախատեան միջոց կը սպանուի նու եւ Պաւոլիկեանց զիսաւորն քրիսորիր, որուն զուիր վասիլ կայսեր ուղարկեցին ի կ. ապօխս: Նոյն ժամանակ քրիստոփ իմանալով իւր մէկ իսրին անկարծելի յաջողութիւնը, ինքն այլ ուղղակի Տիկիրիկի վիրայ զնաց, որուն բնակիլիք սարսափած՝ իրենց զիսաւորին սպանուիլը լսելով՝ քաղաքին գուները բացին եւ անձնատուր եղան: Քրիստոփ հիմնայատակ կործանեց աղանգաւորաց որմը, ցորւեց զանոնք եւ զիսաւորնեւ:

Բը սպանեց, այս կերպով՝ եթէ բոլորովին բնախինջ այլ շեղան՝ զօնեա շատ տկարացան, որոնք քառանեւնինց տարիներէ ի վիր կը դաշտանէին բոլոր Փոքր Ասիսն մինչեւ վասփորի ափունքը: Այնունեանեւ հարիւր տարւոյ շափ, ինչպէս կայծն մնիրի ներբեւ՝ թաղուած մնացին անշակ եւ հանդարս՝ Հայոստանի եւ Փոքր Ասիս խորենը, թէ պէտ եւ չէին զարդարեր երբէք զազամագողի իրենց օրհնասարեր թոյնը տարածելէ մողալովեան տղէտ զատակարգին մէջ, որով երթարով կ'աճէին եւ կը զօրանային զարձեալ: Ճիշգ այն ժամանակի ներն է որ, զամանելով թիւզոնպացոց գէն քերէն, սկսան մեր ազգին ակար եւ անպատապր տեսնելով զայն եւ եկեղեցեցոյն բարյապէս տեւրածներ հացընել. եւ այս սպատաճառ եւս մեր նոյն ժամանակի (Ժ. Գարու) երանաչնորն Հարք, ինչպէս էին Անանիա եւ Գրիգոր Նարեկացիք, եւ սակաւ մի յետոյ Գր. Մագիստրոս եւ այլը<sup>2</sup>, իրենց բուլոր զորութեամբ եւ հեղինակութեամբ՝ զրով եւ բանիւ այդ աղանդին գէմ կոռեցան, զար եւ բնիկ անուամբ թունդրակեցի կամ թունդրակեցի կ'անուանեն ։

Ինչպէս յառաջ բիժնք, յամին 970, Յովհաննէս Ա. Զ. Զիկիկի կայսրն մասամբ Աստուածատոր պատրիարքին ինդիրը կատարելու համար, եւ մասամբ եւս քազարակուն տեսութեամբ՝ այս աղանդաւորներէս բազմիթ զաղթականութիւն մի հաստատեց Փիլապուասոյս մէջ: Բիւզանդոյի պատմիչը խօսելով ոսցա մասին, անհատիր կ'անուանեն զանոնք մերթ Մանիքեցիք, մերթ Պատղիկաներ, եւ մերթ Հայք. Ինչպէս օրինակ իմ, Աննա կոմենտոս Ժի պարու կիսուն, Նիկետոս Քոնդիատա պատմիչն ի ակիրին Ժ. Գարու, բայց զան զամկնն աւելի իրենց սովորական եւ դործածական անունն էր Պատղիկեանց (Առաջաւագու), զոր յաճախ կը դարձ.

1. Անանիայ Նարեկացւոյ Ճառ ընդդէմ Թունդրակեցոց (անս Պատմ. հայկ. հին դպրութեան վեճեաւել, 1882, էջ 515): — Գր. Առանձակց. այ թուղր աս ասազնորդ ուխտնի կհաւայ, եւ այլն: — Գր. Մագիստրոսի թուղրը աս կարողիուն Ասորոց եւ աս Աստրդի բունրակեցի ասպանորդ թուղրայից: Խոյշէն:

ածէ թէոփանէս իւր ժամանակացրոքան մէջ, որ լ զարու հեղինակ է, հետեւարար ժամանակակից հայազգի Պաւլոս աղանդաւ պետին։

\* \*

Փիլիպպուպոսոյ սոյն բաղթական հայազգի Պատրիկեանը, — ինչպէս կը կոչեն նոյն ժամանակաց բիւզանդացի մատենազիրը, — թէպէս եւ զարուց շրջանին մէջ ընաւանեկան առնչութեամբ՝ խնամութեամբ եւ հայսերաց (ի մասնաւորի Ալեքս կոմմէնոսի, յամ 4 4 4-4 4 6) ջանիւք՝ թողուցին իրենց մոլոր վարդապետութիւնը եւ ընդունեցան յուժական որրոդ որս կրօնը, սակայն մաս մ'այլ մասց յամանեալ իւր այլանդակ աղանդին վերայ: Յամին 4 1 8 0 - 4 1 9 0, երբ Գերմանից Փրեկարիկոս Շիկամորոս կայսրն, Գ խաչակրութեան զլուկ կեցած, ահազին բազմութեամբ իշխանաց, եպիսկոպոսաց, ասպետաց, ձիառոր եւ հետեւակ զինուորաց կ'երթար յարեւելու, նայն ժամանակի բիւզանդացի կայսրն իշխանակ Ալեքեղոս, — որ արտաքրուսա ինքնզիր բարեկամ կը կեղծէր Փրեկերիկոսի, եւ կը խոստանար ձեռքէն եկած նպաստը եւ օգնութիւնը ընել նորա բանակին, — իրօք եւ ծածոկ ամենայն տեսակ խոշընակներ եւ դուռարութիւններ կը հանէր նորա առջեւ. եւ յետոյ մինչեւ անգամ ակնյայտնի զարանաներ կը փորձէին եւ կը զիմապէին Ցյոնիք գերմանացի բանակին. ասոր վերայ Փրեկարիկոս Հրամայեց իրեններուն եւս գէնը գործածել, եւ սկսան երկու կողմանէ եւս յայտնապէս ճակատի իրարութիւն գերմանացիք, անցնելով Սոփիային, որուն բնակիչը թողեր փախեր էին, հասան ս. Բարսηի դուռ (յառաջն Տրայանոսի դուռ կ'ըսուէր, իսկ հիմակ Քափուձիր) կոչուած կընին բերանը. Ցյոնիք զինուած կեցեր էին այն տեղ և կ'արգելուն անցըը: Բայց երբ տեսան նոքա այն վիթխարի համակ զարաւոր Տեւառնները եւ երկաթապատ ձիերը, այն-

պիսի սարսափ մի ալիրեց լերանին, որ ամէն բան թողուցին եւ Փիլիպպուպոսի փախան. հոն եւս տագնապով եւ սարսափով լեցուցին քառ զարը, որով թէ զինուորը եւ թէ քաղաքացիք ձգեցին փախան: Միայն Պաւլիկեանը մասցին մէջը, որոնք մեծ համակրութիւն ողյուր ըրին գերմանացի բանակին երբ հասաւ այն տեղ, համակրութիւն մի՝ որ յառաջ կու զայր Եթուաց վէմ ունեցած սիսերիմ ատելութենէն. եւ զիսելով թէ Գերմանացիը իրենց կրօնիւք կը սարրերէին Յունացմէ ինչ ինչ վարդապետութեանց մէջ, աւելի եւս ընտառութիւն կ'ընէին եւ կրօնական մասամբ եւս կը փափաքէին միանալ նոցա հետ, ինչպէս որ իրօք եւս կատարուեցաւ: Այս վէպի մասին խօսելով վերյիշեալ բիւզանդացի պատմագիրն Նիկեասոս, որ նոյն ժամանակ Փիլիպպուպուոյ կառավարիչն էր, եւ Գերմանացոց մատենալը լինլով փախեր էր միւս յոյն բաղարացեաց հետ, հետեւեալ տեղեկութիւնները կու տայ, յորս հայ կ'անուանէ զՊաւլիկեանս.

Փրեկերիկոս մտմելով ի Փիլիպպուպուոյիս, ամայի գտաւ զայր քաղաքացիք թողեր եւ փախեր էիթ, բաց ի մի քամի չքաւորմենէր որոք որիք հարստութիւն մինչէին, բայց միայն իրենց հազար ըզգիստերը, եւ բաց ի հայրէնէ որութ Գերմանացոց երեւումը իրենց բարեկամաց զայրուս եւ ոչ թէ թշմանեաց յարձակում մամարեցամ: գասմ զի չայլը եւ Գերմանացիք իրենց նիրեսիկոս զաւածութեամ շատ կէտերու մէջ ըստ ամսային կը միարամին իրարու մետ. այսպէս, օրիմակ իմմ, թէ չայլ եւ թէ Գերմանացիք չմի յարգեր սրբազն պատկերները, բաղարջ հաջող կը պատարագեմ, եւ ումիթ ուղիչ Մմամ մոլորութիւնները եւ սովորութիւնները, զորս չմի ըմբուլիք որդոգորս քրիստոնեայք:

Պատմիչն այս տեղ Հայք ըսելով յայտնի է թէ բուն Հայերը չէր հասկնար, այլ Պաւլիկեան աղանդապուրները. զի նախ՝ որ Եւրոպից հայ գաղթականութիւննի, ինչպէս են Բետարաբիոյ եւ Տրայանուանիոյ, մէյ դարու մէջ եղած են՝ յետ կործանման Անի քաղաքին: իսկ Արևմանիոյ պատմութեան մէջ

1. Հմատ. Թեօրհան, Chronographie, p. 413 C.

1. Հմատ. Nicetas Choniatas, De Isaacio Angelo, II, p. 258 B.

կը յիշատակուի երեց հազար հայ գաղթա-  
կանաց զալուստն ի Մողաքափա յամին 1448,   
Աղեքսանդր Ռ. (Բարի կոշուած) վայլուտայի  
ժամանակ. արդ, կարելի չէ որ վերոյիշեալ  
դէպքին ժամանակ, այն է յամս 1489—  
1490, Երոպիոյ մէջ հայ գաղթականութիւն  
զոնուած լինի, զի այս մասին բնաւ յիշա-  
տակութիւն չենց գտներ ոչ առ օտար եւ ոչ  
առ ազգային պատմիչս Երկրորդ, Հայք թեր-  
եւ քան շատ քրիստոնեայս աւելի պաշտօ-  
նաւէր եւ յարգող եղեր են միշտ սրբոց պատ-  
կերաց, ինչպէս յայսնի է այնչափ հրաշա-  
գործ պատկերներէ եւ խաչերէ, որը մեծա-  
պէս կը յարգուէին եւ կը պատուէին առ  
Հայո։ Մխալ է զարձեալ վերոյիշեալ պատ-  
մութեան այն կէան, ուր կ'ըսուի թէ « Գեր-  
մանացից չեն յարգեր սրբազն պատկերնե-  
րը », զի արեւատեան եկեղեցին միշտ ամէն  
ժամանակ յարգեր եւ մեծարեր է սրբոց նրշ-  
խարները եւ պատկերները, եւ առաջին ան-  
զամ լութեր եւ հետեւողն եղան (յամս  
1520—1525) որը բուռն կերպով հակառա-  
կեցան սրբազն պատկերաց և նշխարաց յար-  
գութեան. մինչդեռ առ Յոյնս, շատ զար  
յառաջ՝ լեռն խաւրացոյ ժամանակներէն (748—744) սկսեալ, նոյն խակ բիւզանդա-  
կան կայսերութեան կեղորնէն ծագեցան պատ-  
կերամարացից վէճը եւ կախը, որոնց հարիւր  
տարիներէ աւելի վերովայր ըրին բօվանդակ  
արեւելքի քրիստոնէութիւնը, եւ այնպիսի  
ծայրայեղութիւններ եւ արեան հեղեղներ  
գործեցին, որ հին զարոց հալածանըները  
յիշեցուցին։

Դառնայով մեր ինդրոյն, Փիլիպպուպուլոյ  
Պատղիկեանք յետազայ զարուց մէջ են բա-  
ւական նշանաւորց հանդիսացան՝ ընդ մէջ

Յունաց եւ Բուլղարաց եղած այլեւայլ ուա-  
տերազմներու, ի բնէ քաջք եւ անվախրց  
լինելով, եւ վարժօց արեան եւ կոտորածնե-  
րու, ինչպէս կ'ըսեն ժամանակակից յոյն  
պատմիչց։ Մակայն ԺԴ զարէն մինչեւ ԺԶ  
զարը (որ է յամս 1205—1584) բնաւ յի-  
շատակութիւն չենց գտներ պատմութեանց  
մէջ նոցա մասին. կ'երեւ թէ այն ժամա-  
նակներէն սկսեր էր նոցա մէջ թէ մտաւոր  
եւ թէ կրօնական բարեցը օթիւթիւն մի՛ արեւ-  
մտեան եկեղեցոյ ազլեցութեամբ, թէ եւ շատ  
զանգազօրէն։ այնպէս որ առաջին անզամ  
1584 տարոյն մէջ կը գտնենք ներքին կրօ-  
նական յարբնաւթիւն մի նոցա եւ Հռով-  
մէական եկեղեցոյ մէջ, որոյ մասին կը գրա-  
նուին յիշատակարանք Հռովմայ զիւնանանց  
մէջ։ ԺԶ զարու վերջերէն մինչեւ ի վերջ-  
կոյս Ժէի Հռովմ ուղարկուած կաթողիկէ  
առացելութեանց տեղեկութիւններէն կ'իմա-  
նանց, — յորս մանրամասն կը պատմուի  
թէ Պաւղիկեանց ի՞նչ կերպավ սկսան իրենց  
զարձը յուղղափառութիւն եւ ի՞նչպէս զար-  
ցան, — թէ նոցա զարձէն յառաջ՝ Փի-  
լիպպուպուլոյ քաղաքին մէջ հաղի 4—5 բա-  
րուզացի կաթողիկէ վաճառականց կան եղեր-  
բայց ի վերջոյս ԺԸ զարուն՝ Պաւղիկեանք,  
— որը մէկուկս զար յառաջ բոլորութիւն  
զարձեր էին ի կաթողիկէութիւն, — առան-  
ձին կաթողիկէ հասարակութիւն մի կազմեցին  
նոյն քաղաքին մէջ, որը թէ եւ յառաջն  
սակաւաթիւց էին, բայց յետոյ հետջնեաէ  
բարձմացան։ Եւ այսպէս, ըստ յարգ. Յօ-  
դուածազրին, Փիլիպպուպուլոյ այժմու կաթո-  
ղիկէ Բուլղարք՝ սերունդը եւ յաջորդց կը հա-  
մարուին և են հին հայ Պաւղիկեանց։

Հ. Յ. Թորոս.

